

\* \* \*

Հոգեստոն է, տոն տաղաւար.  
Խաղաղութիւն.  
Խունկ ու ըստուեր,  
Շիջող մոմեր:  
Հին տաճարի գըմբէթին տակ,  
Նարանն անքյժ՝  
Մատաղերամ հոգիներուն,  
Սեւի մրուած  
Կ'իջնէ կրկէսն իր պարտերուն,  
Մարուր, աղուոր իր բայլերով:  
Եկեղեցի Հայաստանեայց,  
Ըրէ զանոնք արժան քեզի:

20 օգոստի 1939  
Երևանիկ

ԵՂԻՎԱՐԴ



## ԿՈՉՈՒՄ

Քեզ լըզգացի ես այնքան իմ պարմանի օրերուն,  
Երբ խօսեցան քու մասին բառեր պայծառ գեղեցիկ,  
Բայց ուզգեցի ունենալ լոյսէդ քեկոր մը թրթռուն:

Պատանութեան այգին էք որ զգքեզ ծընար դուն,  
Ողողուեցայ ես քեզմով, քեզ սեղմեցի կուրծքիս վրայ,  
Աւ հասունցաւ լոյսիդ մէջ հոգիս տըկար ազազուն:

Զիս շատ անգամ մոռցար գուն, երբ դաւեցի քեզ անծայն:  
Սակայն լոյսէդ զանակներ թաղուած հոգւոյս սափորին  
Մէջն, անեցան շող առ շող եւ քեզ նորէն հոն ծընան:

Արդ աղօթքի ծընրազիր, Քու խորանին երկնահաս,  
Կը պաղատիմ արցունքով, որ չըլրթես զիս երբեք:  
Սակայն ինչո՞ւ այդքան վիշտ, բաէ, դէպ ինձ կը մըխաս...

Տարակոյսո՞վը արդեօք որ նորէն քեզ արիւնեմ:  
Ես քուկդ եմ աւ, բնդունէ պատմուճանիդ ներքեւ զիս,  
Զիս այրեցի արդէն իսկ ինչ որ մոխիր կը բուրէք:

20 օգոստի 1939  
Երևանիկ

ՎԱՐԴԳԵՍ ԱՐԿ. ՏԵՐՈՒՆԵԱՆ